

ԿՐԹՇԱԾԿԱՆԵՎԱՅՅԻ

ՀԱՅԱՍՏԱՆԵՎԱՅՅԻ ԵԿԵՂԵՑԻՆ

Կրօնի եւ Ալիլեցի. — Քրիստոնէութիւնը յայսնութիւնն էր և է Նոր կեանքի մը, այսինքն ջանալու, զարգանալու, բարգաւաճելու և կատարելազորդուելու ընդունակ կեանքի մը: Այս շարժուն և յառաջնիմահան կեանքը վեսն քը պէտք է որ արտայատուի ժողովուրդին վրայ և առաջնորդէ զայն:

Ու է հաստատութիւնն երբ զուգընթաց չի քալեր ժամանակին մէջ և ժողովուրդին հետ, շատ բան կը կորսնցնէ իր ժամանակութիւններէն:

Քրիստոնէութիւնը իր զօրութիւնն ու յաղթանակին պատճառը իր բովանդակ պատմութեանը մէջ, կը պափախ իր այս ընդունակութեանը: Գիտացած է ան միշտ հաշտ կենալ իրմէն առաջ գոյութիւն ունեցող լաւիմաց գիտութեան և իրմէն յետոյ սկսած մտաւոր շարժումներուն, իւրացնելով անոնց չական, ճիշդ և առողջ զիմերը, աւելորդ գարձնելով այսկերպ յանախ բույր նոր ուղղութիւնները, ասպարեզին վրայ մայով իր միակ յաղթանակը:

Այս սեսակէտէն Հայ Եկեղեցին գուցէ միակն է բովանդակ քրիստոնէական Եկեղեցինը, որ հակառակ իր վրայ խուժած աղէտներուն, և իր գէմ մշտապէս ցցուող աննպաստ պարագաներուն, ոչ միւայն բաժնած է ժամանակէն պատճառուած դառնութիւնները, այլ եղած է լուսամիտուն ճկուն՝ յարմարիլ կարենալու ժամանակի բերումներուն:

Միւս կողմէն ճիշդ է որ բովանդակ Քրիստոնէայ Եկեղեցին աւելի քան գար մըն է որ կ'ապրի իր կրօնական ճշնաժամի շըրջանը: Այդ ծանր կացութեան պատճառը այն է որ որոշ ժամանակակալը մը արւելաներով գերպատմական ճշմարտութիւն մը յաճախ մնացած է կապուած պատմական որոշ շըրջանի մը հետ միայն: Այս մոտածումով Եկեղեցւոյ պատմութիւնը վերածուած է բանականաբար ոչ թէ ձգտումի մը, դէպի նոր ճշմարտութիւն, այլ անընդհատ զերադարձ մը գէպի հինը:

Յետոյ ժամանակի ընթացքին և պատմական ու հանրային զարգացման շնորհիւ, անհրաժեշտաբար յառաջ եկած են այնպիսի փոփոխութիւններ մեր մտաւոր ու հոգեկան կեանքի մէջ, որ Եկեղեցին չի քինար հաշուի չառնել զանոնք: Փաղանձիք չէ նոյնապէս որ այսօրուան գիտութիւնը յեղաշրջեր է ին ըմբռնողութիւնը բնութեան, պատմութեան, և մարդուն հոգեկան և մտաւոր կեանքին:

Դար մը առաջ կեանքի ներքին էռութիւնը մտրդկային անձին և ընկերութեան փոխագարձ յարաքերութեան մէջ էր երբեմնի մարդը, անբացատրելի պատկառանքով հեռու կը մնար տիեզերական շըրջապատէն: արդի մարդը ընդհակառակն կը ջանայ ամենամօտիկ յարաքերութիւններ ատեղծել տիեզերական կեանքի հետ Ահա թէ ինչէն յառաջ կուգայ այն բուռն և տարերային ձգտումը արդի ընկերութեան մէջ, խորսակելու հին, արդի կեանքին համար ծանր կապանքները, և զանոնք փոխարինելու նորագոյն պատմածողութեան հետ:

Դժուար է արդի մտածողութեան համար ու եւ է ճշմարտութիւն, որքան մեծ ու յաւիտենական, կապէլ որոշ ժամանակի հետ և կամ փոխագարձաբար կապուիլ անոր: Քրիստոնէական առաջին օրերէն սկսեալ երկար զարկը Եկեղեցին իր գէմ ունեցած յոզնած և իր կարօղութիւններուն կասկած ունեցող յուսահատ ընկերութիւն մը, որուն փափաքն էր աւելի կեանքի հաստատան նեցուկ մը սնննալ քան ազատ շարժման ասպարեզ: անդորրութիւն ու խաղաղութիւն և ոչ թէ պայքար և յառաջդիմութիւն: ապահովութիւն ու թէթեւացում և ոչ թէ անկախութիւն և սեպհական պատմախանատուութիւն:

Հակառակ արդի ընկերութեան այս հակառէտ ձգտումներուն, անխախա կը մնայ նորէն զանգուածներուն մէջ քրիստոնէական զգացումը, իտէալը, անգամ մը ևս պացացանելով թէ բոլոր պատմական կինսական գրութիւններու մէջ ինքն է նորէն ամենաուժելլը: Առանց բարիի ձգտումին, առանց յառաջդիմութեան և արդարութեան նպատակն, առանց ճշմարտութեան և արգարութեան յաղթանակին և նախախինաւութեան և Աստուծոյ գաղափարին, ոչ մէկ մեծ և իրական բան չի գոյաւարաւիր:

Կասկած չկայ թէ գիտութենէն աւելի հաւատքն է եղած ամբողջ պատմութեան ընթացքին, լեռները տեղափոխող և մարդկային կեանքի հրաշագործութիւնները զեկավորող, և մենք ոչ մէկ պատճառ ունինք կասկածելու որ իրերու այս կարգը կրնայ յեղաշրջութիւն, նոյնիսկ մեր օրերու գիտութեան մրահեծան տիրապետութեան այս շրջանին։ Հաւատքն է նորէն ինչպէս երէկ, նոյնպէս այսօր և վաղը, մարդկային ճակատագիրը կողմացուցող և լուսաւորող։

Այնուամենայինիւ, պէտք չէ մոռնալ որ կրօնի ճգնաժամը այս օրերուն աւելի քան լուրջ է։

Մեր մէջ սակայն իրօնի աւանդութեան չննքն ու հասկացողութիւնը դարերով մացած է միշտ անփոփոխ։ Այդ մասին մտածուած որ եւ է բարեկարգութիւն կամ ժամանակի ողին պատշաճեցում նկատուած է միշտ անհաւատարմութիւն դէպի հայրենի ժառանգութիւնը։ Սակայն պէտք չէ մոռնալ որ մեր երանաշնորհ նախնիքները երբ պէտք են զգացեր բաւարարութիւն տալու իրենց զգացած կարիքներուն, վճարած են անհրաժեշտ հարկը իրենց ժամանակի պահանջներուն։ Անոնք իրենց ուղիղ տշխարհանայեացը կազմելու համար, ըրած են անհրաժեշտը, ճշմարտութիւն և ժամանակի իրարու հետ հաշտենելու և Անոր համար դրիստուի Եկեղեցին թշնամին և անհաւատարմութը մա է որ վերածնութեան կարիքը չունի և անշարժ մալ կ'ուզէ իր հայրերու ժառանգութեանը վրայ, այս կերպ կասեցնել ուղելով նաև մարդկային հոգիի և մտքի զարգացումն ու յառաջդիմութիւնը, որովհետեւ հաւանգութիւնը առանց նշմարտութեան վերջամացութիւնը ու մորունք է։

Իրողութիւն է որ մեր Եկեղեցին իր գերին մէջ չեղաւ այս վերջին գարուն ու իրողութիւնը ընդունողներէն շատեր իրենց յատուկ պատճառներ կը մասնանշեն, Մին զայն կը վերադրէ իր գերին աննպաստ Եկեղեցւոյ պաշտօնէութեան, միւսը ժամանակին հետ չընթանալու հակամտութեան, և ուրիշներ հաւատաքէ պարագուած ըլլալու իրողութեան։ Սակայն վերոյիշեալ հաստատուենուն մէջ չէ, իրական բայց յանախ անհամ մացած պատճառը մեր ողբերգութեան։ Մեզի երբեք չեն պահսած ժամանակը պարագուներ, պատճառապաշտաներ,

ոչ այ ժամանակի կոնակէն նայոյ ծանծազամիտներ։ մեզի պակսած է կամենալու կորովը, իրականացնելու համար այն կարելութիւնները որ կը գտնուին մեր սեպահական իրականութեան մէջ։ Մարդ կը կամենայ սակայն ինչ որ սկսուած է իր մէջ բնականօրէն, և այդ կ'ըլլայ համերաշխութեամբը ժամանակի եւ ճշմարտութեան։ Մեր պագերուն անձանօթ չէր կեանք ըմբռունելու այս կերպը, ու մեր Եկեղեցին այս կերպին կը պարտի իր մտաւոր և հոգեկան յաղթանակները։

Այս խորհրդակցուած մտածումները մեզի կը բերեն տարիներէ ի վեր օրակարգի հարց եղած, սական տակաւին եզրակացութեան մը չյանգած Եկեղեցւոյ բարեկագութեան հարցութեան հարցին, որ բնական է սովորաբար պահանջուած կարգութեաններ տարբեր բան մը կը նշանակէ վասնզի երբ արդի ժամանակներու պէտքերը կը շշտուին, լուսաւորեալ և յառաջադէմ գաղափարներու պահանջները մատնանիշ կ'ըլլան, հին կամ միջնադարեան ըմբռումներ և սովորութիւններ աւելորդ կը նկատուին, հետեւաբար բարեկարգութիւնը այս բոլորին համազօր նշանակութիւն մը պէտք է արտայատէ՝ որպէս համապատասխանէ մեր Եկեղեցւոյ մէջ զգալի եղած իրողութեան մը։ Բարեկարգութիւնը թէ իրը կրօնական և թէ իրը քաղաքական շարժում, մեր մէջ քանից ընթացք առած է արդէն։ Եւ, ԺԷ. և ԺԹ. զարերը որոշ արտայայտութիւններ են այս հարցին։ Խսկ այն ինչ որ առհասարք կը պահանջնեն կարգ մը ազատամիտ նկատուած, բայց պատելի խելք ունեցողները, ներքին և էական ըլլալէ աւելի արտաքին է և ձեւական, ըստելու համար արտեստական, վասնզի իրական բարեկարգութիւնը Եկեղեցիութիւն մը ըլլալէ աւելի Եղափոխութիւն մըն է և պարտի ըլլալ։ Հետեւաբար զաւանքանական նոր լուսաբանութիւններ, ծիսական կրծատումներ, Եկեղեցւոյ պաշտօնէութեան պատաստութիւնը և նման յառաջադրութիւններ կը մնան իրենք իրենց անարգասիք և ժամանակաւոր, եթէ չեն ունեցած և չունին այն մեւական յեղաշրջութիւնը որ աւանդութիւնը ունեցող և գիտակից հասարակութիւններուն է, ժամանակներու հուսանքին հետ միասին։

Ոչ մէկ գիտակից հայու համար զաղունիք է թէ Հայ ժողովուրդի ինքնութիւնն ու ճշմարտութիւնը իր Եկեղեցին մէջ կը մնան բիւրեղացած, այն Հաստատութիւնը՝ զոր մեր պապեցը քար առ քար կառուցին յախտենականին ու անցաւորին ընդմէջին։ Հայ Եկեղեցին ինքնութիւնը կը կայանայ իր սեպական բնութեանը մէջ, մեր կրօնական նուիրապետութիւններն ու հաստատութիւնները յաճախ թիրացան զայն ճանչնալու պարտքին մէջ, որպէսովի լքուէր, քանդուէր այն նմանութիւնը որ իւրաքանչիւր Հայուն է իր Եկեղեցիով։

Եկեղեցւոյ ճշմարտութիւնն ու աւանդութիւնը, և մեր ապրած ժամանակը պարտէին հաշտեցուիլ իրարու, ընկելու համար մեր կեանքը ամրոցի, չկաղառու համար պերսու հետու ժամանակի և ճշմարտութեան նկատմամբ։

Թիրափոնիչութիւնը բոլոր ժամանակներու կրօնն է, և Եկեղեցին տնասերն ճշմարտութեան և ժամանակի, բայ է որ ան լրիամիտ կերպով կենայ ճշմարտութեան և ժամանակին նկատմամբ, տալու համար պահանջներն կայսեր և զ Աստուծոյն Աստուծոյու։

Կրօնական և չնկերային բարեկարգութիւնները տեսանողներու եւ հաւատքի մարդոց գործ են և ոչ թէ իմաստուններու եւ գդզոններու։ Հայ Եկեղեցին արքարիւ միշտ պէտք ունեցած է բարեկարգութեան, մարդկային ընկերութիւնը, ինչպէս բոլոր կնդանի գործարանաւորութիւնները, շարունակ պէտք ունին սնանելու գիրանորոգուած և հոգեկան սնունդով մը։ Կրօնական նիւթապաշտութիւնը կամ անտարբերութիւնը, մեծ սկզբունքներու ծածկութիւնը, տակ կոյթին տակ դիմակաւորուած անքարանականներու, երջանիկներու և առանձնաշնորհներու եւսափորութիւնը, ամէն ժամանակի մէջ կ'երեւին եւ կան, իդքի եւ հաւատքի մարդոց պարտքն է անդապար պայքարի նման շեղումներու և զեղծումներու դէմ։ Ասոր համար չի բաւեր ուսումնափրեւ չարիքը, զայն նկարագրել, ողբաւ, վասնզի ճշմարտութիւնները զիրենք ճանչցողներու նույիրումովն է որ կ'արժեւու լուսական և համոզումները այն ատեն միայն իրապէս զօրաւոր և գրաւում է որ կ'եանքը կը սունայ իր հովովոթը և կը մայ տանելի։

ԺԱՄՄԱՆԱԿԻՒՆ ՀԵՏ

Երանի որոց բազմ անօրէնաւրինք իրապէս անդրագառանալ մեր հոգեկան ու մարմանական ապրումներուն, օրոնք առնասարակ կը մոռցուին, սովորական օրերու մեր զբաղումներուն և մտածումներուն մէջ, Մեծ պահքը մեզի կը բանայ ժամանակաշը մը, ուր մենք կը սովորուինք իրապէս անդրագառանալ մեր հոգեկան ու մարմանական ապրումներուն, օրոնք առնասարակ կը մոռցուին, սովորական օրերու մեր զբաղումներուն և մտածումներուն մէջ, Մեծ պահքը հետեւաբար ինքնաքննութեան և ինքնագառաման շըշանն է։ Խնդիրնքը զննել ուրիշ բայց տեսնել իր մեղքը, Անա թէ ինչ ան Մեծ պահքը ամուս նկարագիր մը ունի բոլոր աննաց համար որոնք կրծին ու զիտեն ապրիլ Պահքը։ Ան ունի նոյնպէս ուրախ մտածում մը, երբ մենք պահ մը մոռցած մեր առօրեայ հոգերը ննթարկենք մենք զմեզ այն կանոններուն և խոհերուն օրոնք Մեծ պահքին են յատուկ։ Վասնզի բոլոր իրական տիրապաթիւնները իրենց մէջ ունին զալիք ուրախութիւններու հաւատքից, աւելի ճիշդ ամէն իրաւ զգացում կեանքի մէջ հակակըռուած կը մայ իրեն հակաղիքի ըզգացումով մը։ Ներքին փոխադարձութեան պայ զգացումին չնորին է որ կ'եանքը կը սունայ իր հովովոթը և կը մայ տանելի։

Ով որ կ'անդրագառանայ ինքինքին, կ'արժեւորէ իր անձը, և ով որ զիտէ արժեւորել ինքզինքը, զիտէ զնահատել իր մեղքը։ Սակայն այ չի նշանակեր թէ մենք միայն մեղաւոր ենք։ Մտածել այսէս հաւատքը է մտածելու թէ մենք մեղք չունինք։ Մարդիկ առնասարակ հիշտ չեն մտածեր իրենք իրենց մասին, և կը ջանաներիացիները այնպէս ինչպէս որ չեն։ Մեծ պահքը խոնարհամատութեան, անգրագրածումի, հնազանգութեան և ապաշխարանքի շըշանն է, ուր մենք դէմ առ դէմ կուգանք ինքզինքնուս հետ, մեղքի քիւ արբութեան հետ։

Այսոր մենք և օրոււթիւն բառերը մեզի կը հնչեն խորի և հնարոյր շատեր պիտի ուզէմի որ ան փոխանակուէր արդիական և մեր մտքին ու արդի ապրումներուն ընտել